

ՊԶՑԻԿ ՀԱՅ ԳԵՂՉՈՒԿԻՆ ՊԱՏՈՂԱՔՐԸ (*)

ՀԵՇՔՆԱՓ
— o o —

ԲԻԷՄ ԳԻԹԵՍՄԻՒԹԻ

Վերջին իրիկունն էր այդ չարագուշակ 1895 տարույթ ուր Ոմիքը աշխարհն վերեւ։ Առաջանցաւ։ Մոլեսանդ ու թալահող անքաններու բազմութիւններ խելայիղ կառավարութիւնն մը հրամանովն արձակուած էին հայ գլուղրուն վրայ։ Խանզիչ ուժերը պաշարած էին աշխատառութեան ու խաղաղութեան մոդուրուց մը։ Դիմաքարութիւնը զոր փոքրեցին մէկ քանի երթասարդներու խմբակներ՝ չափանիկութեաւ, խուլ ձողերուն խորը, խուռան ամրուն գինուորակամութենէն։ Եւ ծերերուն, տղաքներուն ու կոյսերուն ակարութիւնը զազանի ճիբաներու մէջ քզկտուեցաւ ու լըզընուեցաւ։ Ամպերուն մէջէն՝ Զարին դէմքին անցնիլը տեսնուեցաւ, հրճուանքէ ծամածածած, եւ այսրիեան մը կարծեցին թէ Արեւը պիտի մնանք։

Հրոսները քաշուած էին հիմա, մահու խըրափանքը զաղորած էր, բայց արհաւերքը զիս կը յանձք ամայացած գիւղերն ի վար։ Հրդեհուած եկեղեցիներն իրենց վախու սեւ կմախքները կը ցցէին։ կործանած տնակներն ու այրած արտերը իրենց համբ մերկութեանը մէջ կը սրսփային։ Փողոցները զատարկ էին, Ողջ լացացներն իրենց ճակիրուն մէջ ամքած կը կենային, անեներոյթ, պայսէն թէ ամենքն ալ հողին տակ ընկլուզուած ըլլային։

Զմուռը կուգար աւարտել մարդկային ճեռափերուն քրծք՝ Զիւնը ճամբաները բոցեց, հաց չունեցող խելզ մարդկերը բոլորուին աստմանացոց, եւ սպանիչ հովերը կրակ չունեցող խոնարհ հրւզակներուն վրայ խուժեցին։

Այդ կազմանի նախորդ իրիկունը, ոչ մէկ լոյս երեւցաւ պատուանեներուն և էջ, եւ ծերնապատ երզիկներէն ոչ մէկ քր բարձրացաւ։

Քամին կ'անցնէր ոչջոցին մէջէն, եւ իր ուսումնէ, միայնակ, կ'երկարաձգուէր ամայի գիւղերուն մէջ, մտ մահերդի մը պէս։

(*) Այս չեքեաթին քրանսերէն թարգմանութիւնը հրատարակուած է ՕՄԿԱ.ՔԲՀԱ. ար Ֆաւանոսի 1899 Մարտի թուայ մէջ։

Սակայն մահը ասերեւոյթ էր։ Խոսնեալ, դանդաշչուու ու յաման գոյութիւններ, ձիւնն տակ ու լութեան մէջ, կը տեւէին։ Հոգիներ խուլ կերպով կը բարախէին սաւած աղջաման զինին խորը։ Անէծքներ, ոգեհեր, ազօթքներ ու ցառումներ կը զեռային, անշմարելի, այդ տժգոյն անշարժութեան մէջ։

Եւ ահա արտակարդ պատահարը որ այդ գիւղերէն մէկուն մէջ, Վ... ի մահերը, տեղի ունեցաւ, վիրջին իրիկունն այդ տարւոյն որ մահ հոտեցաւ։

* *

Դիւղին խրճիթներուն ամսնէն տիսելծին մէջ գիւղերուն շաս յառաջացած մէկ պահուն, տասերկու տարեկան տղեկ մը կը յապաղլու մտամալու։ Տեսեր էր՝ այդ աշունին անիփուած օրիերուն՝ արիւնոտ աշքերով մարդիկ որ իր հօրը վրայ յարձակեր, բիրի հարուածներով զայն զգեաններ, անոր գլուխիը կտրեր ու գնազակի պէս իրարու հանեեր ու յետոյ ուրախութեան աղազակներով մէկներ էին։ Եսերն անիփուածելով իր բոյրը, տասերեթ տարու աղջնակ, զոր մօրին յափշտամիր էին։ Իր ամբողջ խելզն գիւղնին հեծեն իմացեր էր մարդկային մըրերի մը անցգըն ներքեւ։ Տեսեր էր Տաճկներ որ գողորին մէջ գիւղուած գիսակներուն վրայ կը թքնէն։ Տեսեր էր իրենց փոքրիկ հկեղեցւոյն տրտօրէն այրիւը ամբարիչա ամբոխի մը քրեիթներուն տաշեւ։ Անկից ի վեր, տանակին մէջ աշաշուած կ ապրէր, իր երկու պատիկ եղայալներուն հետ որ իրենց հօրեն հասեւէն կուլային, եւ իր մօրը՝ որ, խենթեցած, հին օրերու խաբար կ'երգու։ Օքեր անցուցեր էին աւանց ուտեղու։ Լուսանիքի փորբիկ հայր, գացեր էր աշխատի իրենց զիւղին այն մէկ քանի մարդոցը քով, որոնք զետ քիչ մը ստակ կրնային ունենալ, յետոյ զիմեր էր մօրուեղ, զիրուկ օստրականներու որսնք աղէտաքէն ի վեր երկիղին մէջ կ'երթեւեկին։ Եւ որոնք՝ իրենց ալիշամ հացին փոփարէն՝ պակեանական հաւաքին բարցուամը կը պահանջէին։ Ասի զինքը ճակիր էր, եւ այլեւս չէր ուղած անսնել այդ մարդիկը որ իր երկրին զաւանանքները կը նախատէին։ Ետա անգամներ արիւնելու աստիճան ծեծ կերած էր Տաճկներէն՝ այն կրտակի նայուածքին քրանսալուուն, լորի միջիկ ինքընքը կը կրծէր՝ մտածելալ որ անկարու էր աշխարհին բոլոր Տաճկները մորթելու։

Տարօրինակ տղայ մը եղած էր միշտ : Ա.մհ-նափոքթի հասակն իսկ , իր ծնողքին կրշտամբանքներուն զէմ կ'ըմբռանանար : Յաճախ կ'իթթար անտառներուն մէջ թափանիլ , օձերէն ու յայրէրէն աներկիղ : Մէկ աւելի անդմեմբ գետին հոսանքին մէջ ինքնիքը վաղանակ էր՝ անուշաղութեամբ ջուրը ինկած պատիկ աղջիկներ աղատելու համար : Ֆիչ կը խօսէր , եւ իր ցանցան խօսքիրուն մէջ վրովիչ վաղանասութիւն մը ցոյց կուտար . Կ'ուղէր ամէն բան զիտնալ : Հարցումները զոր հօրը կ'ուղէր միամիտ զիջուկը կը չուարեցնէին : Օր մը հարցուց անոր թէ ինչո՞ւ իրենց զիւղն ծեր վաղանառուն , ալդ աշնաքն տղեց ու չար մարդը . երջանիկ հենակը մը կ'անցընէր , մինչդեռ իր հայրը որ բարի մարդ մըն էր , օրն ի բուն իր արտիք բըրումն իրաց կած , հազիւ կտոր մը հաց կը գտնէր իրեն ու իր ընտանիքին համար . ուրիշ անշամ մը անոր հարցուց թէ ինչո՞ւ մարդիկ Տաճիկներու եւ Հայերու բաժնուած էին եւ ինչո՞ւ առաջինները , ծոյլ , աղտոտ ու բիրու , վերջիններուն ճակարին քրանչիքով կ'ապրէին ու անոնց զատանքը նախատինիքներով ու կեղեցուներով կը վարձարէին : Հայրը կը պատասխանէր թէ այդ բանքը մարդու հասկացողութենէն վիր էին , թէ երկնքին խօրը անհերեւոյթ էակ մը կար . բոլոր մարդոց հայրը , մեծ ծերունիք մը , Աստուած անոնով , որ կենաքը շտկուած էր իր ըմբռնած ձեւովը , ու . թէ ամէն բանի պէտք էր հանդուրծել քամիք որ Հայրը այդպէս կ'ուղէր , որովհետեւ ամենամեծ փրկանքներ յատաջ կուգային եթէ մարդ արանջար անոր զէմ : Աւելի ընդարձակ տեղիկութեանց համար . խորհուրդ տուած էր որ եր Թայ տեսնութ փառ հանային հետ որ այս մասին երկայն բարակ կը խօսիւ : Քանանան միեւնոյն բանը կրկնած էր , եւ աւելուցուցած էր թէ Աստուած երկնքին մէջ երանաւաէ կենաք մը պատրաստած է այս աշխարհիս մէջ չարքարութեններուն եւ թէ անկից պիտի վաստուին աշխարհին չարքին ու նզորները որոնց կը սպասեն յալումնականատուհասներ Անէտաք օրերուն , պատիկ զիջուուկը աեսեր էր գիւղին ծերունները որ բազուկներին երկինք կը բարձրացնէին եւ կը պատասէին Աստուած որ իրենց օգնութեան համին , Բայց Աստուած աւելին չէր շարժած , ու լիրը սուրերը Աստուած ալերասոց զոգոն ջուն բերաններուն մէջը միունք էին :

Զէր հասկնար . ու զաղափարն ունիցաւ երթալ տեսնել այդ Աստուածը , որուն բարութեան կերպը զինքը կը զ արմացնէր , անձամբ անկից բացատրութիւն տոնելու համար այս աշխարհիս իրերուն վրայ :

Այս իրիկունը , ամէն ասենէ աւելի այս զաղափարին կը մտածէր : Երեք օրէ ի վեր ամրոց ընտանիքը անօթիք էր : Զիւնը ամէն հաղորդակցութիւն կտրած էր : Մնացեր էին միամիտ անօթութեան ու ցորաին հետ զէմ առ զէմ : Այդ առաւուն իսկ պատիկներէն մէկը մեռեր էր , անօթութեանէն հատած , ինչպէս նիմար մմմ մը որ մմմարոց կրակի մը առջեւ կը հալի : Միւսը , անկիւն մը կծկոսած , անձայն առ այս շարք կը կենար , քուրչի ծրարի մը պէս : Մայրը , ջղային տափանակներէ ուժապատ , գետին ինկած փոտուած էր , ծանր թմրութեան մը մէջ ընկղմած : Ու զիւնը ուղղած էր անձրագ եւ անպատճան իրթիթը : Պոր գուրար ունացդող հովին ուժգնապէս կը ցնցէր Սութին մէջ տեսաւ , կանգուն , իր հօրը կտրուած գլուխը , որուն աչուշները արիւն կուլային : Շուրջն իր եղրօքը մնանիլն զզաց : Ու այդ սեւ լուսինը կը խեղէր զինքը : Որոշեց վրբը տալ : Ալ ուրիշ բան չէր մնար բայց եթէ երթ Աստուած անսնել :

Լսեր էր որ Աստուածոյ քովլ սանոց միակ ճամբան ման էր , եւ զի ուր թէ մանուկու համար պէտք էր երկայն ասեն մնիլ կամ անօթիք մնալ : Երկրորդ միջոցը շատ երկար էր : Որոշեց առաջնին դիմել :

Առանց բառ մը ըսելու կամաց մը գուռոր բացաւ , զուրս սահեցաւ , զնաց ձիւնին մէջ պատկեցաւ , ու մահուած սպասեց :

* *

Այս շաղէն որով ձիւնի հատիկները երկնքին երկիր կ'ինչնեն , փոքրիկ հոգին զէպի վիր թառաւ Աղջամուզջին մէջն բարձրացաւ , նովերին տարուերը , ձիւնի հատիկներուն զարուուով , ու նչասպան էր երբ հասաւ երկնքին մնձ սոկի զրանը սեմին առջեւ :

Չնա ասեն անցաւ մինչեւ որ կերչտակները դոնիրը բացին . Կաղանդը տօնենու վրայ էին , եւ բաւական սպասուցին նորեկը , ինչպէս որ նոյն բանը կը պատահէ աշխարհին մէջ՝ հարուստի տունները . այն ասափճան որ ցուրտէն փատցած , անհամբերութենէն կատաղ , փոքրիկ քիչ մնաց պիտի զջար երկրէն հուացած ըլլալուն , բայց այն զաղափարը թէ վերջաւ

այս Աստուծոյ հետ պիտի խօսէր, — արդէն մտքին մէջ պառարատներ էրայն մէկ քանի ծանր խօսքիը զր անոր պիտի ըսէր, — եւ Աստուծոյ մերնէն խմբն բացատրութիւնն իմանալու յօնը, զի՞նքը սրասապնդեցին, համբերութիւն ու քաջութիւն տուին իրեն :

Բայց երբ զուուը բացուեցաւ, իր աչքին պարզուած տեսարանը զինքը այնքան զմայլեցուց որ վայրկենս մը ամէն բան մոցաւ : Հեղատական գաղջութիւնն մը զինքը պարուրեց, փայտիլի, թուացուցուցի : Այս տեղը լիիթ-կեցուն էր լոյսերու, ու պաշտօնի բռուումներ կը ծածանէն հնան, որպէս թէ շատ մեծ ու շատ շքեղ եկեղեցի մը ըլլալը, շատ աւելի գեղեցիկ քան երկրի վրայ տեսնուածները :

— Ո՞վ եւ զուն, հարցուց զուուը բացող հրեշտակը : Նեղսիրած ճեռ մը ունէր, խրախնամաքին ճիշդ մէտտեղը այս անակնկալ այցելու թենէն անանդիս եղած ըլլալուն համար :

— Ներկի տղայ մըն եմ ես, պատասխաննց պղոկը :

— Ե՞նչ մտածելով այս ատեն, ու այս գիշեր, ելեր եկեր ես, ի՞նչ կ'ուզես Անցագիր ունի՞ս :

— Չունիմ եւ չեմ դիտեր ատոր ի՞նչ ըլլալը : Ես տղայ մըն եմ որ մէկուն գէշութիւն չէ ըրաբ, եւ ուղարկ Աստուծուած տեսնել :

Հրեշտակը զարմացած էր քահանայէն վկայագիր չունեցուն եւ ներս մանելուն պէս Աստուծոյ հետ տեսակցութիւն մը ինչպես համարձակող այս հոգիին տարօրինակ ժամանումէն : Բայց տղեկը կը պնդէր : Կ'ըսէր թէ շատ կարեւոր բաներ ունէր Աստուծոյ ըսկելու : Եւ մատղաւ ալ էր ու շատ սիրուն . հրեշտակը հաւանդից զայն Աստուծոյ մօտ տանիլ, պայմաննոր որ անհարկի սրա չէն :

Սրահէ սրա, առաջնորդց զայն Արքայութեան միծ ամիկիթատը : ուր այդ իրիկունը Աստուծուած հրեշտակներնու արդարները հաւաքած էր՝ կաղանդը տօնելու համար :

Ի՞նչ աղուոր էր : Տղեկը, շլացած : կը դիտէր : Սրահները որոնցմէ կ'անցնէին, շատ աւելի միծ էին քան իր երկրին զաշտերը : Օզր հոն լուսաւոր էր եւ փաղփուն երանգներով խայտարկու : Զեղունները հետաւոր ու էին խորունկ՝ երկիններու պէս : Եւ արտակարդ դոյներով աստղեր հնան կը պատռաքին անպատճէմ երաժշտութիւնով մը : Անձանօթ անուշտանուութիւններ միջոցին մէջ կը ծածանէին : Հրեկն ծառեր կը ցցուէին, պրիսմակաթոյոյ բոցերով տերեւաւորուած, արեւներ կրելով իրեւ պըտուզ, մենչ կապոյտ սրափութիւն, համարական մասնակի կապուած, արագածուած, անուշապուրը, հոսուն արշալոյով շինուած, լուսիններով պճեղուած, ու վրան ծերկաթինի փոշի ցանուած, քրքմաների փիլաւոր, յաւերքական ձեւնով յօրինուած, հրեշտակի աչքորով զարդարուն, արեւածգի գերինով երինուած, զոնորով, կառուուած երկնիք ամպերով կազմուած, ամառուած երկնիք ամպերով կազմուած, զոնորով, կառուուած երկնիք տակձեռնուած եւ լուսնի լոյսով փոշեցոն : Այդ բոլորը կը փոշիովէր, կը պապար լոյսիրու եւ ծաղկներու խօս զեղսութեան մը մէջտեղը : Եւ սեղանին չորս կողմզ, մերկ աերուեկներու օգածածն հոյեր անվահնան երանութեան տաղը կ'երգէին՝ կուսական հոգիի գոյնով եօթնաղեաններու նուապման ընկեր բակցու եօթնամար :

Սրահ հրեշտակն էր որ խնջոյքին այս մանրամաննութեանները կը բացատրէր :

Տղեկը ակնարկ մը պարուցուց կոյնականներուն վրայ :

Հական թիւերով, ծիսաճանամեւ այդիերով, երգելով կը թուշէին Կակուզ ու թաւշինի յատկէն կը ուղանային մեծ ծաղիկներ ներգաշնակ ձեւերով կը որոնց բաժակները կնոջ զէրերով պէս կը փթթէին :

Սա ճայրակիդ պերճանքը, այս փափկութեանց առատութիւնը տղեկին տիեզեր ու մսկու ոսղիկին կ'ընդարձացնէին : Բոլոր այդ բաները մը յնքան արբեցոցիէ էին որ վանցաւթէ տիարանա եւ աւրակութ ու ուժնութեամբը խօսելու անկարոզ զանայա : Դիերագոյն ճիգ մը ըրաւ, եւ մտածում սեւենեց յիշտապակին վրայ իր ընտանիքին զոր վարը թողած էր տառապանքի ու խաւարի մէջ :

— Ամասարերներ, խնդրեմ, ըստ ծերունի հրեշտակին որ զինքը կ'առաջնորդէր : Կ'ուղեմ անմիջապէս Աստուծուած տեսնել :

Հրեշտակը կը վրասնէր :

— Դժուար է այս ժաման զինքը տեսնել : Արդէն ան սոլդուութիւնն չունի պպտիկ աղոց հնա խօսելու էւելի լաւ է որ իր դիւանադպիներէն մէկը տեսնես :

— Կ'ուղեն հասուած տեսնել, պնդեց տղեկը :

Վիրջապէս հասան միծ ամիկիթատը : Անհամար բաղմութիւնն մը այստեղ շարուած էր ճոխի ինջոյքի մը շուբջը : Տղեկը մօտեցաւ : Պերճափարթամ ականը կ'երկնար, երկնաւոր համարականներով ծանրաբեռնուած : Հազար տեսակ խորտիքներու, կարկանդակներու եւ բրդելէններու մէջ, նշմարեց, շոշողուն անօթներով՝ կաղանդի համբաւաւոր հայկական կերպուրները : Արքայութեան երանակով պատրաստուած, անուշապուրը, հոսուն արշալոյով շինուած, լուսիններով պճեղուած, ու վրան ծերկաթինի փոշի ցանուած, քրքմաների փիլաւոր, յաւերքական ձեւնով յօրինուած, հրեշտակի աչքորով զարդարուն, արեւածգի գերինով երինուած, զոնորով, կառուուած երկնիք ամպերով կազմուած, ամառուած երկնիք տակձեռնուած եւ լուսնի լոյսով փոշեցոն :

Դժուար էր աղուոր տղեկը շլացած : Օզր հոն լուսաւոր էր եւ փաղփուն երանգներով խայտարկու : Զեղունները հետաւոր ու էին խորունկ՝ երկիններու պէս : Եւ արտակարդ դոյներով աստղեր հնան կը պատռաքին անպատճէմ երաժշտութիւնով մը :

Անձանօթ անուշտանուութիւններ միջոցին մէջ կը ծածանէին : Հրեկն ծառեր կը ցցուէին, պրիսմակաթոյոյ բոցերով տերեւաւորուած, արեւներ կրելով իրեւ պըտուզ, մենչ կապուած, արագածուած, անուշապուրը, հոսուն արշալոյով շինուած, լուսիններով պճեղուած, ու վրան ծերկաթինի փոշի ցանուած, քրքմաների փիլաւոր, յաւերքական ձեւնով յօրինուած, հրեշտակի աչքորով զարդարուն, արեւածգի գերինով երինուած, զոնորով, կառուուած երկնիք ամպերով կազմուած, ամառուած երկնիք տակձեռնուած եւ լուսնի լոյսով փոշեցոն :

Այդ բոլորը կը փոշիովէր, կը պապար լոյսիրու եւ ծաղկներու խօս զեղսութեան մը մէջտեղը : Եւ սեղանին չորս կողմզ, մերկ աերուեկներու օգածածն հոյեր անվահնան երանութեան տաղը կ'երգէին՝ կուսական հոգիի գոյնով եօթնաղեաններու նուապման ընկեր բակցու եօթնամար :

Սրահ հրեշտակն էր որ խնջոյքին այս մանրամաննութեանները կը բացատրէր :

Տղեկը ակնարկ մը պարուցուց կոյնականներուն վրայ :

«Անշուշտ», կը մտածէր, այս հոգիները որ այսադղ, տիրոջը տան մէջ, կը հրճուիին, հոգիներն են արև մարգոց որ վարք գֆրաղդ եւ զան եւ բարի եղանակ» Յանկարծ, կոյնական ներէն մէկը ճանչցաւ, իրենց նախկին զիւզափակուն էր, առջի տարին մեռած, խարպակի բիրու, յափշտակիչ կենկեթի, կեղծաւոր ու շատ չար մարտ մը : Վէէ լանդին, նշմարեց վայիս առնան, իրենց դիւղին ահուերի վաշխառուն : Եւ անա, ո՞վ արևաւրիք, տեսաւ Տաճիկներ, ուրինք վայրագ ախորժակով մը խոչըր պատառներ կուլ կուտային, որին թէ մորթուած մարգոց գումիներ լափէին, Անքրուն հաւասարլ եկաւ, կիթիսարի վայրոցի մը կուրդրդ սեղմէց : Աչքը վերէն վար պարտցուց կոյնականներու երկայն շարքին վրայ : ամենքն ալ պարարտ, այսադղ, ինքնազո՞ն հոգիներ էին ապուշ ու անգութ կերպարանքով մը : Ռւշագրութիւնը զրաւեց կրորիկ, ուռած, շատ տպել հոգի մը, որ ազւոր քերորէ մը կը փայտայէր՝ իր լայնաբաց երախին մէջ աստղեր ընկլոզելով :

— Ո՞վ է այս մարդը, հարցուց հրեշտակին :

— Երկրի վրայ մեղանաւոր էր ան :

Աւրիշ մը նիհար, կանաչըրակ մոյնքով, աշքերը արինազ ողողած, զաղիր ծիծալով մը կը իննագու :

— Ո՞վ է այս մարդը :

— Երկրի վրայ սուլթան էր ան :

Տղկեր կասարութիւնէն ցատքեց, Դիտէր թէ ինչ կը նախանալիին այց սուլթան եւ սեղանաւոր բառուեր : Իր հայրը երեսն տարատօրէն խօսած էր անոնց մասին և ի՞նչ գործ ունէին այդ թշուառականներն Աստուծոյ ասար մէջ ։

Զգեց իր ծեր տաճնորդը, եւ նեխլայել վայրով մը դէպ իր նեռուն, սեղանին գլուխը, համաստեղ լութիւններով դրուագուած ու լայն վարդադրուն ամպանակիով մը ստուերուած մնձ ոսկի աթուի մը վրայ :

Հրեշտակներու հոյները կը կենային անշարժ իր գլուխն շուշըր, հրամաններուն սպասելով : Քովկը բրունէր պապեր, սուլթաններ եւ կալորեր որ իրն թոհափ պատմութիւններ կը պատմէին, զինքը խնդացնելու համար Սերուկ, մօրուքին բոցամտ մասպատին մէջ կիմած դէմքը խրասոյց, աշուշներ վարուներու պէս կարմիր, հսկայ պատասխան կը առաջ կը իրաւուց մուռն թեամբ մը :

Օանկարծ, ձայն մը թնացաց, անակնկալ, տարօրինակ, սրագոյ թէւն մանրիկ :

— Տէ՛ր, մոխ՛կ ըրէ ինծի :

Տղեկն էր :

Գլուխները ասին զարձան, իրարանցում մը յասաց եկաւ, եւ Աստուծոյ յօնքերը պաստեց :

— Տէ՛ր, շարունակեց փոքրիկը, ես երկրի

տաշ մըն եմ, եւ ինծի ըսած են թէ զուն բարի ես, Տեսայ որ բարիները կը տառապին հոն եւ շարերը երջանիկ են ու հօրու Եկած եմ քրիգի հարցնել այս անիրաւութեան բացատրութիւնը : Բայց կը նշմարիմ որ հոս քու սեղանք ընդուներ ես ոչ թէ մեր աշխարհին դժբաղզները, այլ սրիկաներն ու ճիւղները :

իրաւ է ուրեմն որ գուն մարգոց հայրն ես, իրաւ է որ զուն բարի ես : Պատասխան տուր :

Հնացանկները վրովիկը էին, սերորդները երգելէ զարքեր, շատակեր երխներն ելլ եւ չէնշարժիքը : ապշտթեան սարսուն մը սեղունին շրջանն ըստը էր : Փոքրիկ սուր ձայնը ահաւոր հնաշանութիւնն որ ստացած էր այլ մէկ Փանի բառերն արտակարգ էր :

Աստուծած ասդին էր գարձեր, գէմքը ծամածուած, արինը զլուխն ելած, իր խորին ոնդունները բարկութիւնէ կը մխային :

— Այդ պատիկ ստահակը դունէն զո՞ւրս ըրէք, խանցեց, եւ գիւաւոր սատղերով խարապաննեցէ երջաշատկը որ զինքն իմ Արքայութեանս մէջ մոցուցեցը է :

Մին ատեն սրտմութիւնն ընդլայնեցաւ ու բարձրացաւ պատիկ ապստամբին հոգիին մէջ: Եւ այդ սրտմութիւնն այնքան մնձ, այնքան զիղեցիկ էր որ աղեկը վայրիկեան մը կարծեց թէ իր կասարութեանը պայթումովը պիսի կարտունար օդը հանել բոլոր այդ ստութեան տունը՝ այդ գէշ հայրովը մէկսել :

Կուռէք ցուցուց Աստուծոյ, ու թքաւ դէղ ի ան :

Իսկոյն պաշարուեցաւ երկնաւոր ծառաներէն : Եւ անա իր աշխերը մինցացան, իր շուրջն ամէն բանց ցնեցաւ, եւ զգաց որ կը գահակիծէր լուրթեան մէջ խաւարի մէջ ու ցուրտի մէջ : Բայց յանկարծ տեսաւ կապուտակ ստուեր մը որ վիսք պարուեցաւ տրտում քաղցրութիւնով մթիւ գէմքը մը իր առջին երեւցաւ, ու առաջ թեւերը զինքը բոնսեցին իր անշումին մէջ, եւ խորուն ձայն մը ականջն ի վար փախաց : «Եկո՞ւ լու ինծի հետո : ես Վանտուածն եմ ու Ապատամբը : ես Եղբայրն եմ զմբաղդներուն : եկո՞ւ ըստ ինծի հետո մենք պիտի կործանենք Աստուծոյ Ցունը» :

ԱՐԾԱԿ ԶՈՊԱՆԵԱՆ